

Արիւն խնդրեն, Հռիփսիմէ. իսկ 'ի քուն
 կամ յարժնութեան իմ, այս սնուն
 Ձիս իսկոյն փոխէ. գեղեցիկ կեաց,
 Ձիս ևս ընդ քեզ կեցցեմ. խիղճ մտաց,
 Ընդէր զիս տանջես. արդար գոյ պարտիմ,
 Դիտեմ, երգուոյ լինել և կամիմ.
 Բայց սէր, կայսր, աստուածք, Հռիփսիմէ
 Ձինչ կամիք յինէն. ո՞վ 'ի ձէնջ յաղթեսցէ.
 Թէ ձեզ ամենեցուն պարտական է Տրդատ,
 Տուք թէ վճարել կարացէ. 'ի պաղատ
 Կոչել յետին անգամ պիտոյ է զՀռիփսիմէ.
 Չայլ խրատ առնուլ թէ անհնազանդ է:

Աւարտն միտանգամ:

Ք Ե Ր Դ Ո Ւ Ա Մ Ք

Ղ Ո Ւ Ն Կ Ի Ա Ն Ա Ս Ե Ր Գ Ձ Ի Կ Ա Ր Ն Ե Տ Ի Ո Յ



Մ Ա Ղ Թ Ա Ն Ք Ա Ռ Յ Ի Ս Ո Ւ Ս

Ա. Ի Լ Ա Հ Ի

Կէնէ անձրս խիստ է տըրտում, զիս կը նեղէ, Փըրկիչ իմ,
 Տըխուր դէմքս տես, խընտացու, քաղցըր մըխիթարիչ իմ.
 Քանդի, ո՞վ Տէր, չիք որ այլ յոյս և սպաւէն բաց 'ի քէն.
 Վըշտաց ծովով կ'ալէկոծիմ, եկ փըրկէ՝ ազատիչ իմ:
 Արդարոց, սըրբոց ողորմիս, կեցուցանես՝ ոչ մեծ է,
 Ձի արժան են ողորմութեան. մեղաւորիս հոգ ածէ.
 Ըսքանչացո՞ գըթութիւնըդ, աղքատը քեզ թողուած է,
 Անկեղուն դու ես ձեռնտու, Յիսուս սէր իմ, օգնիչ իմ:
 Աշխարհային սէրը սըրտէս հանէ, հեռացու, մարէ,
 Հողիս լաւ վարքով ծաղիկեցու, շընորհքներով զարգարէ.
 Իմ փափաքըս, իմ կարօտըս, վառուելըս քեզ համար է.
 Մըտքով, սըգով կեանքըս անցաւ, բարերար արարիչ իմ:
 Ղունկիանոսին գութըդ շարժէ, չարչարանացըդ պատիւ,
 Վէէրբերըս սըղլամիչ կ'ըլլան, ցաւերս են շատ և անթիւ.
 Դարձո՞ լացըս յուրախութիւն, գիշերըս փոխարկէ տիւ,
 Յարքայութեան մէջ հանգչեցո նեղեալըս, անդորրիչ իմ:

Բ

Ձես մի սոսկայ, չես մի գողայ, թըշուառ անձն իմ աներես,
 Որ ձեռքովըդ արքայութեան դուռը վըրտդ փակեր ես.

Միտքըդ կուրցուց, կամբըդ թիւրեց թշնամի չար . մեղքերդդ
Չեոթէ ծրղէ . ցանկալեացրդ կինէ ետեն ընկեր ես :

Անճառելի վարձքէդ ու բաղձալի ժառանգէդ եղար,
Քրքրիտտոսի երջանիկ եղբայրութենէդ խորթացար .

Որդիական պատիւդ մը է, մէկ մբտածէ, խելագար,
Կամաւ ըզքեզ 'ի քաղցր Հօրէն երկնաւորէն զըրկեր ես :

Մահուան քընէն ըզգաստացիր, զարթէ, Հերիք քընանաս,
Առ վարքովդ սրտոց փառքէն ամենեկն չունիս մաս .

Կու լայ երկինք, կ'ողբայ երկիր քու վըրագ, իսկ գու ոչ լաս .
Դըժոխաց մի կը ըսպասես, ինչո՞ւ անզեզ՛վ կեցեր ես :

Ղուկկիանէ, քանի Յիսուս ողորմութեան յաթոռն է,
Ջըղջա շուտ կ'ընդունի մեղադ, քեզ արդարոց կը խառնէ .

Հառաչանքով ընկի ոտքը, զինքը սիրով տէ բըռնէ,
Թափէ աչքիդ արտասուքը, այլ ո՞ր աւուր պահեր ես :

Գ

Ողորմես ինձ, ո՛վ կուսածին Յիսուս, փրկիկչ աշխարհի,
Մեղօք հարուած վէրքերս է Հին, Յիսուս փըրկիկչ աշխարհի .

Գըթա, խըղես, միտքըդ ըր մէկ'որ թափեցիր ինձ համար
Քրքրմատեսակ արիւնդ անգին, Յիսուս փըրկիկչ աշխարհի :

Ղու մարդասէր բարերարդ իմ, 'ի քեզ մընաց միայն յոյս,
Մահուան քընով չըքընանամ, տուր աչքերուս պայծառ լոյս .

Ջըւարճութիւնն ու հրճուանքը՝ այս սուտ ունայն կենցաղոյս
Ուժէ կարիքէս թափեցին, Յիսուս փըրկիկչ աշխարհի :

Դըժոխաց երկիւզը՝ հոգւոյ խիստ առողջարար գեղ է,
Թէզ կը հանի, մի՞ ոչ կարծիր, մահ դատաստան մէկտեղ է .

Աբքայութեան մրտածմունքը քաղցըր անուշ համեղ է,
Սիրտըս հոգիս մայրեցուցին, Յիսուս փըրկիկչ աշխարհի :

Հըրամայէ Ղուկկիանտոսին՝ գայ հըզօրիգ մօտենայ,
Ըլլայ ապահով ամէն կերպ, ահ ու սասանք չունենայ .

Կը բողբոքեմ, գանգաւտ կ'անեմ . աշխարհք, մարմին, սատանայ՝
Ինձի խաբելով խաբեցին, Յիսուս փըրկիկչ աշխարհի :

Դ

Քաղցըր բարի Յիսուս իմ, զըթալու ժամանակն հասաւ,
Մարդասիրութիւնըդ, Տէր, տեսնալու ժամանակն հասաւ .

Դու մեղքերըս մի՞ յիշեր, մի՞, մի՞ զիս ամաչեցըններ,
Կը գողամ, ահեղ ատեանըդ գալու ժամանակն հասաւ :

Չունիմ բարեգործութիւն մը, կենսիքըս մեղօք անցուցի,
Կու լամ, կու լամ, զի զըժոխաց վառուելու նիւթ գանձեցի .

Սուրբ Հայր Յովսէփ, Ջըրմանչխոսս, ո՛վ սուրբ Անտոն Փատուացի,
Խտէ եկաւ՝ բարեխոսս ըլլալու ժամանակն հասաւ :

Ահ ու սասանքն ինձ առեր է, ինչպէս ես չըսարսափիմ,
Ասածոյ երախտեաց փոխարէն մէկ մաքուր վարք մը չունիմ .

Քեզնով, սուրբ Կոյս, ողորմած մայր, եթէ մաքրիմ սըրբըւիմ,
Սըրբերուն հետ յախտեան խընտալու ժամանակն հասաւ :

Վառուեր եմ խիստ ժափաքեր եմ Յիսուսի կարօտովը,
Աբդ, սիրելիք, ձեզի կու տամ հոգի մընաք բարովը.
Ասկէ ետև ինձ յիշցէք ձեր հաճոյ ազօթքովը,
Որ Ղունկիանոսն աշխարհքէս ելլալու ժամանակն հասաւ :

Ե

Յիսուս, տարակուսանքներէս լոյսն հանելու կարող ես,
Ընկեր եմ, չեմ կըրնայ ելլեր. վերցընելու կարող ես.
Ի՞նչ պըտըտեմ դուռը այլոց, ցաւոցըս ճար քէզնէն է.
Հոգևոր մարմնաւոր պարտուց ազատելու կարող ես :

Յուցակ բըռնելով տէրտերըս ո՞վ կըրնայ անել դուժար,
Յաւագար եմ, սըրտիս վըրայ վէրքեր ունիմ անհամար.
Բարերարս ես, իմ փըրկիչս ես, ծառայելոյ քեզ համար՝
Չիս նորոգել, նորէն առողջ կեանք մը տալու կարող ես :

Մօտեցեր է Ֆէլէկը ձեռք զարնել կեանքիս տիրէկին,
Չըլլամ ես նիւթ զըժոխաց անշիջանելի կըրակին.
Ես կը ցանկամ ան մարգարտին, պահուած դանձն ազարակին՝
Ինձ աղքատիս դէմն հանելու, զըտցընելու կարող ես :

Ղունկիանոսին, Գըրիստոս, աս միւժտէները տըրուած է,
Որ քեզ սիրողն՝ Հօրմէն սիրուի, յԱւետարան գըրուած է.
Ձիք քո անկար, միայն կամէ, կամիլըդ կատարուած է.
Մեղքըս ներել, յարքայութիւն մըտցընելու կարող ես :

Զ. Տ Ի Ի Պ Է Ի Թ

Հոգւով, մըտքով, բոլոր սըրտով — Քեզ կը սիրեմ, անուշ Յիսուս
Սաստիկ բաղձանքով կարօտըդ — Միշտ կը կըրեմ, անուշ Յիսուս :
Եկուր մէկ երևցիր ինձ ոյ, — Մարմինս, հոգիս, սիրտըս ցընծայ.
Ընդունէ, քեզ զիբըս ընծայ — Կը նըւիրեմ, անուշ Յիսուս :
Յանցանքներըս պաշխէ, ներէ՛, — Կեանքիս, անձիս՝ իշխէ՛, տիրէ՛.
Սուրբ անունըդ վըրաս զըրէ՛. — Սիրտըս բերեմ, անուշ Յիսուս :
Տեսուգ խոցուած է լերդ ու թոք, — Բայց ՚ի քէն ես չունիմ ոչ որ.
Ղունկիանոս խեղճիս կըրէ հոգ, — Ձի անտէր եմ, անուշ Յիսուս :

Է

Բարի Յիսուս, սղորմած Տէր, — Չառի ես աշխարհէս մէկ համ.
Արքայութեան արժանացո՞ւ, — Գըթա ինձի, էրա խընամ :
Կեանքըս տամ՝ սուրբ տեսըդ զընեմ, — Ախ, հառայանքներ կը հա-
Չօր ու գիշեր ողբեր կ'անեմ, — Հէրիք է կարօտով մընամ : [նեմ,
Ընկեր եմ քո սիրուդ փուռը, — Հագուր շնորհաց ոսկեհնուրը.
Դրախտին ըսքանչելի դուռը՝ — Կարմիր արընոզըս բանամ :
Լեր դու միշտ Ղունկիանոսին քով, — Որ առ իս դայ աւետեաց հով.
Պէտք է ինձ չարչարանքներով — Փոխիմ ասկից ՚ի կեանըս դամ :

Ը

Տէր Յիսուս, չըգայ վըրայէս՝ — Մեղաց զարշահոտութիւնը.
Մի՛ թողուր գիս թըմրեցընէ — Անգարթելի մահուան քունը :

Կամքըս, սիրտըս մեղքէ դարձո, — Ըլլամ խիտոյն քեզի հոճոյ.
 Չըզբըլի, հըրօրդ տմրացո, — Հոգուս տանը շէնքին սունը:
 Երբ որ կ'իշեմ մահ, դատաստան՝ — Ամէն յողուանքըս թունս կ'եւ-
 իտսուն հոգիս կ'ըլլայ անբան, — Ո՛հ, կը շըրջի գէմքիս գունը: [լան.
 Ալլաչանքըս, լացըս լըսես, — Տառապանքներես ազատես.
 Ղուենկիանոսին դու հասցընես — Սնվըտանգ իւր բընիկ տունը:

ՅՈՐԴՈՐԱԿԱՆՔ

Ա. ԱՃԷՄԻ

Փառք տանք Աստծոյ գըթութեանը հանապաղ,
 Որ մեզի միշտ կը կերակրէ անըստակ.
 Ծայրակարմիր արեգակըն ծագելով,
 Աշխարհըս կը լուսաւորէ անըստակ:
 Ղիշերն այ լուսինը պայծառ փարիւրլուն՝
 Կը պըտըտի հետ գունըզգուն աստղերուն.
 Երկնից երեսն է անպատում՝ գարդարուն,
 Մարդկանց ցընծում կը նըւիրէ անըստակ:
 Աղբիւր շայեր ընծայ նըւէր շատ ունին,
 Սիրտ կը բանան ծառներ ծաղկունք նըռնենին,
 Անձրեն որ կը ցողայ ցըլմամբ գետինին՝
 Հազար բարիքներ կը բերէ անըստակ:
 Ղուենկիանոսը փառք կու տայ քեզ, բարերար.
 Բերանըս գիւիթ է, սըրտիկըս տէֆտար,
 Լեզուս այ գըրիչ եղեր է, անդադար
 Խօսք ու խըրատներ կը գըրէ անըստակ:

Բ

Ի՛նչ է անանց կեանքը, երջանկութիւնը՝
 Անճախ գիտունք, խելացիք խելք հասուցին,
 Չեռք քաշեցին մալէ, միւլքէ, յաշխարհէ,
 Փառքէ պատուէ զիրենք հրաժարեցին:
 Ոմանք կենցաղոյս մէջ յիշուեցան յիմար,
 Ոմանք թողին ազգականք ու հար ու մար,
 Ոմանք այ մեծ սիրով Յիսուսի համար.
 Կերպ կերպ տանջանքներով արուն թափեցին:
 Աս կերպ որ խեղճութեան անձերը տըւին,
 Գըտան երանաւէտ մէկ կեանք մը անգին,
 Հիմա յարքայութեան մէջը կը հըրճուին.
 Ան նեղութիւնները անցան գընացին:
 Մենք այ՛ որ եկեր ենք երթալու համար,
 Շատ պատճառներ ունինք սըզալու համար,
 Քաղցըր անանց կեանքին ջանալու համար,
 Չեզ կ'յորդորէ Ղուենկիանոս կարնեցին:

Գ.

Յիմարաց հետ մեղքը ուտելէն իսէ՛
 Լու է մէկի մ' խելացոց հետ քար կըրէ.
 Իմաստունն է վարդի նըման բաղձալի,
 Միշտ անորմէ անուշութիւն կը բուրէ:
 Աս խօսքիս խրրատիս լաւ ականջըդ բաց,
 Սուրբ գըրբով ալ Հոգին սուրբ կ'անէ իմաց,
 Տըգէտը գիտունին ծառայ է, ըսաց,
 Թէ և արքայ ըլլայ, աշխարհիս տիրէ:
 Սնմիտ տըխմար մարդուն ինչ ըսեմ՝ հիմի,
 Կը փընտռէ, կը գըտնէ իրան պէս ումի,
 Ինչուան չընըմանի՛ չ'ընի խընամի.
 Նըման ըզնըմանըն, կ'ըսեն, կը սիրէ:
 Գըրու իս իմաստութեան՝ սուրբ երկիւղ Տիտան է,
 ԶԱստուած աստուածային օրէնքով բըռնէ,
 Ղունկիանէ, սիրով քեզ սուրբս կ'առնէ,
 Իւր դիմազաց լոյսն հանելու սովոր է:

Գ. ՇԷՔԻ

Կարօտըս կը լըցուի, մէկ մ'երկինք բացուի,
 Կ'այրիմ՝ վափաքներով. ախ արքայութիւն.
 Կընդդուկներ կը ցըրուի, խընկեր կը բուրուի,
 Անուշիկ հոտերով. ախ արքայութիւն:
 Ուրսիս սըրբունաքներ, սիրուն կուսանքներ,
 Կը չալուի քընարներ, նըւագարաններ.
 Կ'երգեն հրեշտակներ՝ առաջ, մեղեդիքներ
 Քողցրաչունչ ձէներով. ախ արքայութիւն:
 Կ'ան խիտ գեղեցիկներ, պայծառութիւններ,
 Ում չի մայլեցներ՝ աս կերպ տեսիլքներ.
 Բացուեր է պարտէզներ, ծառներ, ծաղկներ,
 Խաս վարդունաքներով. ախ արքայութիւն:
 Դէմքեր ակնապարար՝ խելիք են զարար,
 Թէ սէրովրէ մը գար՝ գովելն էր անկար.
 Ղունկիանտոն ապիկար, մէկ մ'տչքով տեսնար
 Իւր զարդարանքներով, ախ արքայութիւն:

Ե. ՏԻԻՊԵԻԹ

Մի՛ ձըկտիր բորձը աստիճանի, — Աշխարհ սուտ ու փուշ երազ է.
 Աըռտալ Աստուած, քէր զէնսաթ — Զէ՛վք, կարգալ՝ ասոնք գըրուած է:
 Դարձեալ կըրկին քեզ տամ խըրատ՝ — Ի նեղութեանցդ ըլլաս ազատ:
 Միշտ աշխատէ, մ'աներ գանգատ, — Ղըսմէթ խըզմէթին կապուած է:
 Տես քեզ ինչ լաւ էօրնէկ տըրի — Զըղջա ու լաց, մեղքըդ քաւուի.
 Զանացողը կը փըրկուի, — Շընորհք՝ խընդրողին տըրուած է:
 Ղունկիանէ, կը ցանկանաս — Դըրախտին մէջ տեղ՝ մ'ոռնենաս.
 Ի՛նչպէս պիտոյր արժանանաս — Եթէ քո սէրըդ մարուած է:

Չ. ՔՕՌ ՕՂԼԻ ԵՂԱՆԱԿ

Աստոյ արդար դատաստանին առջևը
 Թըշնամիքը սըրտանց սիրողը կ'ապրի .
 Վըրէժինդիր չըլլալ վընաս աըւողին,
 Անխշաչարութեամբ ներողը կ'ապրի .
 Պէտք է գէհիրին մէջ փէնդէհիր խառնել,
 Թուլ չըտալ իր կամքին, մաքրութեամբ բըռնել .
 Փառք պատին աշխարհին՝ ոտքի տակ առնել .
 Ապըստամբ մարմընուն տիրողը կ'ապրի .
 Կեանքերնուս գէստ էնող գալողը մահ է .
 Անհոգ ու համարձակ քալողին ահ է .
 Ղունկիանոս, քեզ Փըրհիչն հընազանդ պահէ .
 Խաչն ու մուգին առնող կըրողը կ'ապրի :

Ե

Նեղութիւնն որ շարուի կու գայ մեր վըրայ,
 Զեռք զարնենք քաջութեան, սիրտ կոտորելու չէ .
 Համբերենք նէ վարձքեր կ'առնենք պըսակներ,
 Յոյսերնիս Աստուծմէ հէչ կըտրելու չէ .
 Ուրախ պէտք ենք՝ որքան կըրենք շարչարանք .
 Հարկ ըլլայ նէ կեանքերնիս այ պիլէ տանք .
 Մեզ անդին պահուած է մեծ մըխիթարանք,
 Հանգիստ աս աշխարհի մէջ ըլլալու չէ .
 Ի՛նչ հընար է՝ Աստուած մեզ մըտքէ հանէ .
 Կըտրըճութիւններուս կեցեր սէյր կ'անէ .
 Ուրեմըն ասդիս լալ սըգալ արժան է,
 Խաչ կըրենք, պըզտիկ ու մեծ ընտրելու չէ .
 Գութ ունի խիստ Յիսուս Փըրհիչ սիրելեայ,
 Պիտոր խառնէ զանոնք մէկ օր՝ երջանկաց .
 Արդար դատաւորը՝ ոսկերք թըշնամեաց՝
 Մի կարծեր, Ղունկիանոս, թէ մանտրելու չէ :

Ը

Ազօթըով հանապազ ըլլանք զինազգեաց,
 Մեր քաջ գօրազըլխուն նըմանելու է .
 Երբ կը պատերազմին մարմին ու աշխարհ՝
 Աներկիւզ քաջութեամբ գէմ գընելու է .
 Վահան քաշենք սուրբ հաւատքնիս կուրձքերուս,
 Խաչ պայրադին տակէն չելլանք բընաւ դուրս .
 Քըշենք կը փախցընենք ախոյեաններուս,
 Արթնութեամբ միշտ յաղթող զըտնըւելու է :
 Ան հըպարտ սատանան ձըղենք ամօթով,
 Զ'իշխէ գայ մօտենայ մեզ՝ զինուորաց քով .
 Աստոյ հանոյ ըլլանք խոնարհութենով,
 Ամէն բարի գործքով զարդարուելու է :

Մեզ հետ, Ղուևկիանոս, կըուողք կը կորընչին,
 Որքան որ կ'ուզեն նէ՛ թող քան մարտընչին.
 Փառաւոր անուանը Բիսուսի Փըրկչին՝
 Չարչարանքներ կըրել ու մեռնելու է:

Թ

Ճէնկն աշխարհիս թընամեացմէ մի վախեր,
 Մարտընչիր, հասիր, զարկ, թող քայ թուր թըրի.
 Մըշտընջնաւոր է վարձըր, ցընծումը,
 Նեղութիւնքն անցաւոր, քիչ, քանի մ' տարի:

Ախոյեաններուս դէմ աներկիւղ քալնք,
 Անթառամ պըսակը քաջութեամբ խըլնք,
 Որ գրախտը անճառ փառքեր վայելնք
 Ըլլալու ենք սա մասին խիստ ծիր արի:

Որոգայթ կը լարէ սատանան խարդախ,
 Սակայն կինէ ունի մեզտէն շատ մեծ վախ.
 Իմտատ կու քան հըրեշտակներ յերկնուց թախ,
 Կ' յաղթենք անոնց, կ'անենք մեք առ ու գերի:

Ղուևկիանոս սա ճէնկը ֆէթ էնողներուն՝
 Կը տըրուի անտըրտում մեծ ուրախութիւն.
 Արքայութեան փառքն է անպատում անհուն,
 Չի առնըրի ոչ զէլէմի, ոչ զըրի:

Ժ

Թըշնամեաց ֆէնտերը հասկընալու է,
 Որ հոգոյ հէմ մարմնոյ գործեն կը դարան.
 Աշխարհ վըտանգալի, մարմինն սալըստամը,
 Աս մէյտանին չարխանին է սատանան:

Չեն կըրնայ էրեր մեզ՝ թէ ըլլան կըրակ,
 Հարկաւոր չէ մըտամուներնը շատ քարակ.
 Հաւատըրդ բերդ էրա՛, յոյսըդ աշտարակ,
 Սէրըդ թուր, ջըրմեռանդ աղօթըրդ վահան:

Այլ մի վախնար թէ սարսափ ճէնկ է բացուած,
 Բաղթողներուն թագ պըսակ կայ պատրաստած,
 Բիսուս զորագըրուխ քովբոս է կեցած,
 Ի՛ւանք գողան, կ'ըլլան թէզ հալածական:
 Ինչպէս կըրակ մը տաս խոտերու դէղին,
 Խաչին զօրութեամբ չարք կը խորվին կիզին,
 Ղուևկիանոս, համբերող, խաչը ումուզին՝
 Խոնարհ պէտք է ըլլայ Աստուծոյ ծառան:

ԺԱ

Միշտ պատերազմ ու փորձանք է կեանք մարդոյ,
 Աստծոյ սէրը սիրտը գամողը կ' յաղթէ.
 Հաւատոյ նախանձով խիստ վառուելու է,
 Չարչարանաց քեասէն խըմօղը կ' յաղթէ:

Մեր գէմը թընամիք ինչպէս գիմանուն,
 Յիսուս հետերնիս է, խաչէն կը գողան.
 Վըրայ վազելու է առի ծի նըման.
 Թուր վահան գէնքերով գիմողը կ' յազթէ:
 Ղուկիհանոս, աշխարհըս անցաւոր, հէջ է.
 Անանց փառքին կեանքերնիս տանք՝ դեռ քիչ է.
 Մարմինն որ գօրանայ՝ պօրան կը փըչէ.
 Իւր արեան կաթիլը քամողը կ' յազթէ:

ԺԲ. Ս Ա Մ Մ Ա Հ Ի

Ո՛վ սիրտ, մ'ինկնիր ցանկութեան հետ, բաղձանքըդ կատարել չ'ըլ-
 ինչ է առ մեծ խորհուրդներդ. քեզ աշխարհի տիրել չ'ըլլար՝ [ւրբ՝
 Պաշտէ սոսկ քո տէր Աստուածըդ, ըստեղծուածքներ սիրել չ'ըլլար.
 Երկու հակառակ սէր սիրտըդ ՚ի միասին կըրել չ'ըլլար:
 Թէ ճրագ մ'ալ վառած ունիս, անի փըչել մօրել չ'ըլլար.
 Սիրելիէն՝ սիրեցեալին վատ լուր տանիլ բերել չ'ըլլար:
 Տըղայ մ' չըլլայ օրոցքին մէջ՝ անոր ծիծ տալ, օրել չ'ըլլար.
 Առանց լացի, Ղուկիհանէ, Սըրբունաց հետ պարել չ'ըլլար:

ԺԳ. Ա Շ Խ Ա Տ Ո Ի Թ Ե Ա Ն Վ Ի Ս Յ

Քըրտամբ երեսաց քոց կերիցես, ըսաց,
 Մեր Տէրը մեզ արւեց հրաման դատիլը.
 Առաւել օգտաւոր կեցութիւն կենաց,
 Խիստ գովելի է, պատուական՝ դատիլը:
 Պէտք է մարդն ալ իրմէն խելք բանեցընէ,
 Լաւ արհեստներու մէջ գիներ հընցընէ,
 Չէնահաւթին հետ միատեղ՝ կ'անցընէ
 Թեւերն ոսկի խաս ապրիջան՝ դատիլը:
 Իերեց կապից զըսմէթն՝ Աստուած խըզմէթին,
 Խայրէթին քով ինչ կայ որ ըլլայ չէթին,
 Թող մօտենայ հեզ մը չըպլախ անթին
 Տեսնէ ինչ խէր ցըցնէ իրան դատիլը:
 Առատ պարզենքով ապրուտը ճարել,
 Անպակաս հաւաքել՝ զըրսէն ներս կըրել,
 Հազար բարիքներով կու տայ զարդարել
 Պատուական, փառաւոր սեղան՝ դատիլը:
 Նըռայլութեամբ վաստակդ ալ մի զայ էներ,
 Եւ ոչ ժըլատութեամբ քո անձըդ զըրկեր.
 Հարըստութեամբ բարձրացան շատ աղքըտներ,
 Գանձի նըման երբ որ զըտան դատիլը:
 Մէկ բանան ականջնին՝ լըսեն խըլերը,
 Իրենց հալէն գանգատ էնող ծուլերը.
 Ուսկից ըլլայ անգործներուն մալերը.
 Հեռացուցեր են օգնական դատիլը:
 Ո՛վ ոք աշխատութեան սըրտով կը ջանայ,
 Հէջ մէկ բանի մ' կարօտ էհտաճ չի մընայ.

Մալ ու տէօվէթ գանձ ու պատիւ կը ստանայ,
Հէմ տէր կ'անէ բարի անուան գատիլը՝

Ի'նչպէս չըսեմ՝ աշխատութիւնն անգին է .

Խըղճահարը տառապանքէն կը հանէ ,

Մեքամաղձէն աղատ՝ աս վարձքն ալ կ'անէ՝

Կ'ըլլայ անոր դեղ ու դարման գատիլը՝

Կըման է գունըղդուն ծաղկալի պողչի ,

Հէմ չորս կողմէն մէօհրած ասլրանաց պողչի ,

Երես դարձընելով տօստերն որ փախչի ,

Ան նեղ ատուրն է պահապան դատիլը՝

Ալ ինչ կը նայեա , դու ելիր հոն զընա .

Կամք արւողին համբաւը միշտ կը մընսց .

Յընձութեամբ սիրաը եա չի գըւարճանայ .

Է գարաստան բաց , փաք մէյտան՝ գատիլը՝

Արդարութիւնն ալ մի մոռնար միանգամ ,

Ագահութեան ախտից փախիր յարածամ ,

Հալալ արդիւնքիդ մէջ չըխառնես հարամ ,

Որ կը լինի փուճ անպիտան՝ գատիլը՝

Գէչը լաւին պագի հեղ կը նախատէ ,

Վար կը զարնէ , քամահըրելով կը ատէ .

Պատճառն աս է . ինքը թէմպէլ , թուլ , վատ է ,

Խենդութեամբ կը սեպէ փուճ բան՝ գատիլը՝

Վասն որոյ է փորը քաղցած , միսը բաց .

Լացէն զատ ինչ պէտք է առ կերպ յիմարաց .

Դատարկներն են փիտրալի բարձ չար դիւայ .

Չուղեր մէկի՛մ՝ պիղծ սասանան՝ գատիլը՝

Ղունկիանէ , չարն ու բարին լաւ զատէ ,

Խօսքերըս լըսողայ խելք ու խըրատ է ,

Աշխարհիս վըտանպէն զինքը կ'ազատէ ,

Փըրկութեանն ալ է մեծ նըլան՝ գատիլը՝

ԺԵ. ԱԽ ԿԷՕՆԻԻԼԻՆ ԵՂԱՆԱԿԸ

Արդեօք քեզ ինչ հանդիպեցաւ . — Ինչո՞ւ վըրդովեցար , սըրտիկ .
Կարծես թէ Յովնափի նրման — Յեգիպտո՞ս ծախուեցար , սըրտիկ .

Ա՛խ , աւանդ , ցաւազար սըրտիկ ,

Մի՛ լար անմըխիթար սըրտիկ ,

Սիրով համբերէ տար , սըրտիկ .

Ի'նչ է ցաւըդ՝ մէկ ինձ ըսա , — Որ ցաւակից ըլլամ ես այ ,
Պիւլպիւլի պէս կոծըդ տեսայ , — Հէրիք է , մաշեցար սըրտիկ .

Ա՛խ , աւանդ , ցաւազար սըրտիկ ,

Մի՛ լար անմըխիթար սըրտիկ ,

Սիրով համբերէ տար , սըրտիկ .

Կեահ կու լաս՝ անչունչ կը մընաս , — Կեահ սաստիկ սէր մը կ'իմանաս .
Թէզ թէզ յերկինք կը սըլանաս , — Ո՛ւմ սիրահարուեցար , սըրտիկ ,
Պրճա Գ .

Ա՛խ, աւազ, ցաւագար սըրտիկ,
Մի լար անմըխիթար սըրտիկ,
Ահրով համբերէ տար, սըրտիկ:

Ոչրեր կ'անես տատ ֆիրիատով, — Խոր խոցուած ես զեղուած նե-
Ատուածածանայ խիստ կարօտով — Լցուելով լըցուեցար, սըրտիկ, [տով,

Ա՛խ, աւազ, ցաւագար սըրտիկ,
Մի լար անմըխիթար սըրտիկ,
Ահրով համբերէ տար, սըրտիկ:

Ատ ինչ սէր էր՝ որ կըրեցիր, — Քեզ կըրակի՛ մ'մերձեցուցիր.
Ղոնկիտանսն ալ հետզ էրեցիր — Երբ որ դու վառուեցար, սըրտիկ,

Ա՛խ, աւազ, ցաւագար սըրտիկ,
Մի լար անմըխիթար սըրտիկ,
Ահրով համբերէ տար, սըրտիկ:

Պ. Յ. ԷՄԻՐՂԷԱՆ ՅԱՇԻԱՐՀԱՀԱՆԿԻՍԻՆ ՊՈՐՏՈՅԻ

ԱՇԻԱՐՀԱՀԱՆԿԻՍԻ ՊՈՐՏՈՅԻ* — Պ. Յովհան-
նէս Էմիրզէեան, հարուստ շինող պիներու 'ի
Պրուսա, այս շքաթ Պորտոյի Աշխարհահան-
դիսին իր գործարանին արգեանց հաւաքում մը
չտկեց:

Պ. Յովհաննէս Էմիրզէեանի ոգելիցք մեծա-
պէս յարգուելով յԱշխարհահանդիսին, քննիչք
ասհմանեցին իրեն Պատուոյ վայադիրը, զոր
Հասարակապետութիւնն ուղղեց առ պաշտօնա-
րանն վաճառականութեան Օսմանեան պետու-
թեան, որպէս զի յանձնուի՛ առ որ սահմա-
նեալ է:

Պ. Յովհաննէս Էմիրզէեան երիտասարդ մ'է,
որ խորաքնին ուսումն ըրած է յԵւրոպէ

բնալուծութեան մասին, և մասնաւորապէս
գինւոյ և ոգելից ըմպելիներու վրայ: Այս իւր
ուսմունքները յօշուտ վարեց՝ հիմնելով 'ի
Պրուսա մեծ գործարան մը, որ ներկայիս այն-
պիսի ոգելիցներ կ'ընծայէ, որ կը մրցին օտա-
րաց հետ. այսպէս մի և նոյն ժամանակ՝ մեծ
մղումն կու տայ երկրին ճարտարութեանց:

Կը ցանկանք որ Պետութիւնն խրախուսէ
զՊ. Էմիրզէեան այն ծառայութեանց համար՝
զորս կ'ընծայէ և պիտի ընծայէ իւր գործա-
տունն՝ այնպիսի շնուղ մը, որ մեր վաճառա-
կանութեան նուազ ընդարձակեալ մասերն
մին է:

Մեծ գունթեանք արտ կը հրատարակենք յօշուտ
ծիկս, Կ. Պոլսի գաղղիակեզու Մամուլ-լըպարին՝ մարտ
25 թուին քաղելով և ուրախութեամբ կը ծանու-
ցանէք միանգամայն որ Պ. Յովհ. Էմիրզէեան իր ուս-
մանց բովանդակ ընթացքը կատարել է Աննուոյ Մու-
րա-Ռափայելեան ուսումնարանին մէջ, որ՝ յետ գաղղի-
բանից ուսմանց ամբողջական ընթացքն աւարտելու 'ի
1879, վարձարանին Տեսութիւնն ուղարկեց զինքն հե-
տապիս արեւելեան Իտալիոյ Գանձելեան քաղաքը, որ
հիմնեալ է նոյն տէրութեան Փիներանդական և Ոգերա-

նական աննէն մեծ վարձարաններն մին. և հոն ևս
քաղ Հանգիստանալով առանձինն վկայադրի արժանաւոր
գտնուեցաւ: Մենք ուրախակցելով Պ. Էմիրզէեանի
իւր անխնայ յաւաղագիտութեան արժանաւոր մըտնակ
կը համարենք սապցած այս նոր պատին, և կը փափա-
քենք նորայիսիս յաւաղագիտութեան գովելը ցոյցեր տես-
նել նաև ուրիշ ոչ սակաւթիւ աշակերտաց վարձա-
րանիս, որոց վրայ ևս նայալիսիս յատուկ խնամք ցուցած
է Տեսութիւնն:

